Ն. 1398 — 1890 ՅՈՒՆՎԱՐ 25 ԲԵՆԹՇԵՆԹԻՔ — 1307 ԶԷՄԱԶԻ ԻՎ ԱԽԸՐ 15 — ԱԼԹԸՆԹԸ ՍԿՆԷ

20 ԿԱՐԱ

ԶԷՐԻՏԷԻ ՇԱՐԳԻՅԷ

20 ԿԱՐԱ

ԲՕԼԻԹԻԳԻՅԷ ՄԻԼԻՅԷ ԹԻԽՃՃԱՐԻՅԷ ՍԱՐՐԱՖԻՅԷ ՎԷ ԻԼՄԻՅԷ

ԱՊՕՆԷ ԳԻՆԵՐԸ

	12 ԱՄԻՍ	6 ԱՄԻՍ	3 ԱՄԻՍ
ՍՊԱՄՊՕԼ	140 ՂՐՇ.	70 ՂՐՇ.	40 ՂՐՇ.
ԹԱՇՐԱ	200 »	100 »	

Մէջհիսկէ 20 ղրուշտան

{صاحب امتياز: جيوەلكيان}

ԵՒՎՄԻ ԿԱԶԷԹԱ

جريدهٔ شرقيه

ԻԼԱՆԱՐ ԳԻՆԵՐԸ

Մէկ, 2ԱԿԱՆ ԳԻՆԸ	սահմանէ	ղրշ. 5
Միւսանգամ սահմանէ	1ԷՆ 10ԸՆ. հա.	» 3

Մէկվառոը նախնայս տարի պէտք է մեծանէն գրպուլ օրունաճագ վէ աէրմ օրունմայանը էվրագ իսաէ օրունվաճագ տրը։

Թարգմանէսի, Սիամպօլտա Պապը Ալի ճատտէսինէ նումէրո 20 ձիվէլէկեան մաթպասանտա տրը։ Գրեաֆիէի մէվատա հոդագրեաս կապէթանը սահիպ վէ մէսուլ

ՏԻՐՈՒՆ ՃԻՎԷԼԷԿԵԱՆԱ ՓԷՐԱՃԱԱԹ օրունա։

ԵՒՈՒՆԼԻԿ ՀԱՎԱՏԻՍ

Վիէննատան իշար օրնտրղրնա կէօրէ, Ալէքսանիա վէ Աւսթրիա իրէ թաթօրարընրն միլագաթլարը էտա էն գարարլաշտրրլրմշ իսէ տէ, պունըն զէման վէ մահալը վուգուր հէնուզ գաթիէն թային օրնմամշ տրը։ Ալէքսանիա իմբէրաթօրը՝ Սիէզիատա 5ինճի վէ 6ՆՇ գօլ օրտուլարընրն մանօվրարարընտա հազրը պուլնաճաղընտան, օ սրրատա միլագաթը, մէզքիւբէ վուգուս վէ լէՇէք իմիշ։ Հայ պու քի, Ռուսիա չիւգէհ վէ էնտիչէ վէրիմէմէք իւզրէ, մէզքիւր միւլագաթին բրակրամրընը թանդիմնետ բէք զէյատէ թէէնի օրնը չօր իմիշ։

—

Լէնտրատան իշար օրնտրղրնա կէօրէ, լօրտ Սալիսպէրի՝ Բօրթուկէզկէրի Աֆրիգատա տէնիզ իլէ Նիազա կէօլիւ արասընտա իշղայ իմմիշ օրտրգլարը պարագիի թախլիէյէ իճպար էյլէտիկի կիպի, տիկէր թարաֆտան ճէնուպի Աֆրիգա Ինկիլիզ գումբանեաը տախի Բորթուկէզկէրին թէրք իտէճէքլէրի արագիտէ քէնտիսի եէրլէշմէք իւզրէ թէտարիքեամի կէօրմէքքէ իմիշ։ Մէզքիւր գումբանեա՝ Ինկիլիզ գապիթէրինին թահթը գօմանտասընտա օրմագ վէ օրալարտա ասայիշի մուհաֆազա վէ գումբանեա մէմուրլարընը միւտաֆա իմմէք իւզրէ սիվարի բօյնա նամրյա քիւշիւք պիր միւֆրէզէ թէքքիւնէ գալ՝ վէրմիշ տրը։

—

Սօֆիատան Մէնէրէ եազրլարը նա կէօրէ, Շարգի Ռումէլիտէ Տէյիրմէնճէրէտէ պիր թագրմ Պուլկարլար՝ Ժանտարմա վէ պէլէտիէ մէմուրլարընը մուավէնէթիրէ մահալը մէզքիւր Ռում բիլիսէսինի պաօրպ ճէպրէն զապթ իմմիշլէր տրը։ Ելեէվմ Տէյիրմէնտէրէտէ Պուլկարլարըն իբի քիլիսէսի պուլընտրը հայտէ Ռումլարը հիշ եօք իմիշ։

Տիկէր պիր թագրմ Պուլկարլար տախի Ֆիլիպէտէքի Ռում բիլիսէսինի այնը սուրէթլէ զապթ իմմէք իսթէմիշլէր իսէ տէ, պու քէրրէ բօյնա միւտախլէյէ իտէրէք Պուլկարլարըն թասավվուրընը պօշա չըգարմշ տրը։

—

Բէթէրսպուրկտան եազրլտրղընա կէօրէ, խանէտանը իմբէրաթօրի ազասընտան պիր չօղլարը՝ գարիպէն տիլքր ասքէրիտէ թէրբիի բիւմպէտ իտէճէքլէր տրը։

Իմբէրաթօրը պիրատէրի կրանտիւգ Բոլ Ալէքսանտրօվիչ՝ հիւսար ալայարընտան պիրինին՝ վէ ամուճազատէսի կրանտիւգ Նիգօլա Նիգօլա յէվիչ՝ պիր թօրնը լիվասընը, վէ Ռուսիա վէլիհահտը կրանտիւգ Նիգօլա Ալէքսանտրօվիչ՝ ասքէրը խասա հիւսար սիվարի ալայարընտան պէրինին գօմանտալըգլարընա նասպ ու թային օրնաճագլար տրը։

—

Սրէտրբուրկտան եազրլտրղընա կէօրէ, յանէտանը իմբէրաթօրի ազասընտան պիր չօղլարը՝ գարիպէն գարիպլարը՝ ասքէրիտէ թէրիի բիւմպէտ իտէճէքլէր տրը։

Իմբէրաթօրը պիրատէրի կրանտիւգ Բոլ Ալէքսանտրօվիչ՝ հիւսար ալայարընտան պիրինին՝ վէ ամուճազատէսի կրանտիւգ Նիգօլա Նիգօլա յէվիչ՝ պիր թօրնը լիվասընը, վէ Ռուսիա վէլիհահտը կրանտիւգ Նիգօլա Ալէքսանտրօվիչ՝ ասքէրը խասա հիւսար սիվարի ալայարընտան պէրինին գօմանտալըգլարընա նասպ ու թային օրնաճագլար տրը։

—

Սրէտրբուրկտան եազրլտրղընա կէօրէ, լօրտ Սալիսպէրի՝ Բորթուկէզկէրի Աֆրիգատա տէնիզ իլէ Նիազա կէօլիւ արասընտա իշղայ իմմիշ օրտրգլարը արագիի թախլիէյէ իճպար էյլէտիկի կիպի, տիկէր թարաֆտան ճէնուպի Աֆրիգա Ինկիլիզ գումբանեաը տախի Բորթուկէզկէրին թէրք իտէճէքլէրի արագիտէ քէնտիսի եէրլէշմէք իւզրէ թէտարիքեամի կէօրմէքքէ իմիշ։ Մէզքիւր գումբանեա՝ Ինկիլիզ գապիթէրինին թահթը գօմանտասընտա օրմագ վէ օրալարտա ասայիշի մուհաֆազա վէ գումբանեա մէմուրլարընը միւտաֆա իմմէք իւզրէ սիվարի բօյնա նամրյա քիւշիւք պիր միւֆրէզէ թէքքիւնէ գալ՝ վէրմիշ տրը։

—

Սօֆիատան Մէնէրէ եազրլարը նա կէօրէ, Շարգի Ռումէլիտէ Տէյիրմէնճէրէտէ պիր թագրմ Պուլկարլար՝ Ժանտարմա վէ պէլէտիէ մէմուրլարընը մուավէնէթիրէ մահալը մէզքիւր Ռում բիլիսէսինի պաօրպ ճէպրէն զապթ իմմիշլէր տրը։ Ելեէվմ Տէյիրմէնտէրէտէ Պուլկարլարըն իբի քիլիսէսի պուլընտրը հայտէ Ռումլարը հիշ եօք իմիշ։

Տիկէր պիր թագրմ Պուլկարլար տախի Ֆիլիպէտէքի Ռում բիլիսէսինի այնը սուրէթլէ զապթ իմմէք իսթէմիշլէր իսէ տէ, պու քէրրէ բօյնա միւտախլէյէ իտէրէք Պուլկարլարըն թասավվուրընը պօշա չըգարմշ տրը։

—

Բէթէրսպուրկտան եազրլտրղընա կէօրէ, խ

ԼՕՆՏՐԱՑԻ ՍԼՅՈՒՍԹԱ

ԻՆԿԻԼԹԵՐՐԱ ԱՏԱՍԸ ՎԷ ԻՆԿԻԼԻԶ ՄԻԼԼԷԹԻ

ԵԷՏԻՆՃԻ ՄԷԲԹՈՒՊ

ԻԶՏԻՎԱՃ

Լօնտրա 27 յունվ. 1890

Էկէր էվէնմէնին գօլայ օլորդը պիր մէմլէքէթ արայօրսանդը՝ Ինկիլթէրրայը զիարէթ իթմէնիզի թավսիյէ իտէրիմ։

Ֆրանսատա էվլէնմէկէ գայդրշրնդը։ Նէ՝ գատար պէօյիւք զահմէթ։ Պէլէտիյէ տայիրէսինտէ վէլատէթ թէզգէրէսի, էվլի օլմասրդընըզ իչիւն չէհատէթնամէ, վայիտ յնին մուվաֆագաթնամէսի կիպի պիր թագրմ քեաղրալար թագտիմ իթմէլի։ գանունէն մուայէն օլան միւտտէթ զարֆրնտա իզտիվաճ թասավվուրը։ Ն տայիրէնին գաբուսընտա իլանիթ։ տիրիլմէլի, էլհասրլ էվլէնմէք իչին հիչ տէյիլ իսէ պիր այ օղրաչալը։ Անտէն սօնրա քիլիսէտէ Ն.իքեահ այինի իճրա իթտիրէճէ քանինը զահմէթլէր եէնիտէն պաչար։ բաբաղ պիրինճի հաղորդումիւն չէհատէթնամէսի (ռէբրիֆէ՝ ոբ բրընթ էօմ-ն.ռ), խոստոմանը չէհատէթնամէսի, վէ տահա պիրմէմ նասրլ պիր չօղ չէհատէթնամէլէր թալեպ իտէր։

Ինկիլթէրատա էվլէնմէք իսլէտէ՝ Նիդ մի։ պու զահմէթլէրին հիչ պիրի օգ տրը։ Նիչանլընզը ալրպ պիր թահրիրրընու։ փուս մէմուրընն (ռէհնդ-էռ) հուգուրընա կէօթիւրիւրսինիզ։ պէրապէրինիզճէ իքի տէ չահիտ ալրրսընրդ։ թահրիրը նուֆուս մէմուրընա իճտիվաճը գայտ իթտիրիրսի նիդ։ պիթտի կիթտի։ Տիւնեանդն հանկը թարաֆրնա կիթտէնիզ արթրգ նիչանլընզը զէվճէնիզ տիր։ վէ պունա քիմսէ պուրնուոր մանանրնա տէմէզ։ զիրա Ինկիլթէրատա գանուն իզտիվաճ իչիւն պունտան ղնյատէ հիչ պիր չէյ թալեպ իթմէզ։

Իզտիվաճը ըէմէն իլանը ուսուլինտէն սարքը նաղար իթմէք իչիւն ուէրբրբ էսմ տէնիլէն խոսրէյէ էլլի ֆրանգ վէրմէք քեաֆի տիր։ պու սուրէթլէ իլան զէմանը գազանըմզը օլուր։

Ինկիլիզէրտէ իզտիվաճ Ֆրանսրդլար, Իթալեանլար, վէ եախօտ Շարդ էհալիլէրի կիպի վալիտէյնին վէ ադրասյանին գաբըշտրգլարը պիր չէյ տէյիլ տիր։ Պու խուսուս վալիտէյնին քէնտի էվլատլարը իւզէրինէ օլան հուգուգընա, վէ էվլատրն բէտէր վէ մատէրլէրինէ իպգազ իթմէզէրի լազըմ կէլէն հիւրմէթ մանի տէյիլ տիր։ Էվվէլա՝ վալիտէյն պիտիրէր քի՝ էկէր մախտումէրէրինն եախօտ քէրիմէրէրինն իզտիվաճընա մուվաֆագաթ իթմէզէր իսէ՝ անէրին բ։ճէ-Ն.բրա միբրաճասի իտուպ, քէնտի պաչլարընա էվլէնմէլէրի ի-չիւն իսքեան գաբուսը տայա աչըդ-տրը։ սանէէն՝ Ինկիլթէրատա իզտիվաճ՝ հէր տէլիգ անլընրն վէ հէր գըզրն պիզղաթ քէնտի չախսընա ատտ պիր չէյ ատտ օլընմըշ տրը։ վէ բէ տէրլէր իլէ մատէրլէր նամուսսըզ պիր հալ վուգու պուլմասը, վէ ադտ օլընճագ իզտիվաճտան պիլ-խէրէ բահաթսրզլրդ հասրլ օլաճաղ-նը կէօսթէրիր աչիքեար պիր թէհլիքէ մէվճուտ օլմասը չարթըլա պու խուսուսա միւտախէլէ իթմէզլէր։

Տէրխաթը իտիյորրմ քի՝ Սթամպօլտա պուլընտըզրմ զէման՝ տօսթ-լարրմտան թաչրալը պիր տէլիգանը՝ նամուսը պիր գըզ իլէ ադտը իզտիվաճա գարար վէրիպ, պու պապ տէմէմէլէքէթինտէ պուլընան պէօյիւք գարտաչընը մուվաֆագաթընը թաւէպ էյլէմիշ իտի։ ալտրդը ճէվապտա պէօյիւք գարտաչը «պէն հագգրմը բայմալ իթմէմ» տէյի եաղմրշ օլտրդընտան, (նէ՝ պէօյիւք հագգչինաղրգ), տէլիգանը էվլէնէմէտի։ վէ պիլախէրէ պիր Դէրէ թուրթուպ, միլլէթինէ վէ ֆամիլեասընա հիչ պիր ֆախտէսի օմագսրզրն պիմիթիւն հայաթրընը սէֆհէթլէ իմրար էյլէտի։ Սթամպօլտա պէօյլէ պինլերճէ թաչրալը տէլիգանլրար վար տրրլար քի՝ մէմլէքէթլէրինտէ պուլընան բէտէրլէրի, վալիտէլէրի, վէ ադրապալարը միսատտէ իթտիրլէրի հալտէ էվլէնիպ ֆամիլեա թէչքիլ իթմէկէ արզուքէշ պուլընրրլար տա՝ պու միւսատտէյի իսթինսալ իտէմէտիքլէրի ճիհէթլէ, պիթիւն հայաթլարընը պէքեարրզլա իմրար իտէրլէր։ վէ իչէրինտէն պաղրլարը տա՝ սէֆահէթէ տիչար օլուպ, հայաթլարընը չիւրիւթիւրլեր։

Ինկիլթէրատա պէօյլէ չէյլեր եօղ տրը։ Բարիզտէ, եախօտ Սթամպօլտա, եախօտ Զինտէ, եախօտ Նիւ—եորգտա պուլընան պիր Ինկիլիզ՝ Լօնտրատաքի վալիտէյնէ պիր մէքթուպ եաղրգ, «Ազիզ վալիտէյնիմ, իւչ կիւնէ գատար էվլէնիյորրմ։ հայաթրմա պիր արգատաչ պուլտրմ» տէր։ ալաճաղը ճէվապ «էվլէնմէքտէ օլտրդընտան տօլայը մէհմուն օլտրդ։ ինչալահ պիր կիւն զէվճէնի Լօնտրայա կէթիրիրսին տէ՝ քէնտիսինի պիզ տէ թանըրրզ» սէօյլէրինտէն իպարէթի տիր։

Ինկիլթէրանդն զարիպ ատտ օլընաճագ չէյլերինտէն պիրի տէ Ն.իքեահ այինինն քիլիսէտէ սուրէթը իճրասը տրը։ Ինկիլիզէր պու այինի էօյլէ պիր սուրէթտէ իճրա իտէրլէր քի՝ պիր ատտ Ինկիլթէրատա եալընրզ պիր Ն.իքեահ այինի կէօրսէ՝ Ինկիլիզ միլլէթինին Նէ՝ գատար բ։ռնէ պիր միլլէթ օլարրընը հէման օ տտպրդ ատտ անլար։

Ն.իքեահընը պաղը ճիհէթլէրի վարտրը քի՝ պաչգա միլլէթլէրտէ տէ հէր քէս պիլիր իսէ տէ, անլամմրշ կիպի տուրրը։ զամանէն Ֆրանսրզլարտա բուհանի ային Լամինճէ օլտրզնտան, քիմսէ հիչ պիր չէյ անլամազ։ պիզտէ տէ բ։ռնէ տրը։ վէ մէզհէպէ ախտ նասիհաթլարընը պէօ-յիւք գրսմընը չօգլարրմրզ իճրա իթմէմէքտէ օլտրրմրզդա նազարէն, բ։ռ-բ։ռ անլատնլարրմրզ վէ եախտ անլամազ։ իսթէյէնլերիմիզ նատիր օլտրզնտա հիւքմ իտէպիլիրիզ։ Ինկիլիզլերտէ իսէ՝ հէր շէյ աչրզտան աչրզա, վէ հէր քէսին անլատրզը զայէթ սատտ պիր լիսան իլէ սէօյլէնիր։

Պիր մուգավէլէտէ հէր շարթ եսի անլատազ, վէ սօնրա իխթիսէպպէ օլաճագ հիչ պիր շէրագամազ լազրմ կէլիր։ իզտիվաճ՝ մուգավէլէլերին էն մուտէսի տիր։ անրն իչիւն սատթէէմին իտէճէք պիճիմէլէ չիթի իլէ անը պօզմալարը միւհմօլան պիճիմէլէ ֆէնա հալլերին նազարընտա պիր վազիֆէ հիւքմինտէ տիր։

Տիւնեատա Ինկիլիզլէր գատար միւքեալէմէ էանասընտա հէր սէօզլերինէ տիզգաթ իտէր պիր միլլէթ թասավվուր օլընամազ։ բանթալէրն այթընտան կիլինտիկիմիզ էլիսինէն նամընը վէրմէք պիզտէ [illegible] տէյիլ տիր։ մէսէլա «ֆիլան [illegible] պիր [illegible]ուզնա սօնը չու գա[illegible]ուլա սաթրյօր» տէմէք պիզմէ [illegible] պ պիր սէօզ ատտ օլընամազ։ հալ պու քի Ինկիլթէրատա պիր խանէտէ «սօն» քէլիմէսինի —վէլէվ պէօյլէ կիւնահ-սրզ պիր սուրէթտէ օլրսը— ադգ[illegible] ատտ։ պիր տահա [illegible] գապու «ընմ-[illegible]-ա[illegible]» [illegible] օլապիլէր։

Հալ պէօյլէ իքէն, Ն.իքեահ այ[illegible] տէ բահիպ էն այրզ ատտ օլտ[illegible] էյլերի աչրզտան աչրզա ուէօյլէր։ զիրա քէնտի վալիճէսի եէնի զէվճ վէ զէվճէյէ մէսուտ օլապիլէրի նե՝ կիպի չէրահթէ վապէսթէ օլտրզընը անլամադ տրը։ վէ պիր Ինկիլիզ ուէրէօհատ իթմիշ օլտրզը պիր վազիֆէյի «զուսուրսրզ օլարագ» իֆա էյլէմէկի՝ նամուսա թէպալիւգ իտէր պիր շէյ ատտ իտէր։

Ն.իքեահ այինինտէ կէլին վէ կիւվէյի Բրօթէսթան բահիպլինն զարշրսընտա տուրրրլար։ բահիպ տուալար օգուտրգտան սօնրա մութլագա պիր Նութգ իրատ իտէր։ իչթէ ի չին միւչքիլ ճիհէթի պու Նութգը տիկէսէք տիր։ «գարտաչլարմ՝ պիզ պու կիւն պուրսյա մրսթրը ֆիլան, իլէ միս ֆիլանը Ն.իքեահը այինի իճրա էյլէմէք իչիւն թօրլանրգ։ իզտիվաճ մուգատտէս պիր շէյ տիր քի, ինանալրը՝ շէհվէթ տէնիլէն ֆէնա հրսսրն սէվգրյա կիւնահլարրն էն պէօյիւքլերինտէն օլան վէ զինա տէնիլէն կիւնահա գարշը մուհաֆազա իտէր։ իզտիվաճ ինսան ճընսընրն արթմասընը թէէմին իտէն պիր հալտրը։ պունրն իչիւն զէվճ վէ զէվճէնին անը շէհվէթէ խրտմէթ իտէր պիր շէյ ատտ իթմէյիպ, ճէնապ Հագգա գուլար եէթիչտիրմէկէ չալշմալարը լազրմ կէլիր։...» Պու տահա մուգատտէմէ տիր։ արթզ նութգն նասրլ տէվամ իթտիրկինի գօլայլշա անլարընընը։

Ինկիլիզ նիքեահլարընտա բահիպլին «պու գըզը պու ատտամ քիմ վէրիյօր» տէյի սիւալ իթմէսի ուսուլտէն տիր։ գըզրն բէտէրի հէման էօվէտէն շիմտապ իտուպ «պէն վէ բիյօրրմ» տէր։ պու բէտէրին «պէն վէրիյօրրմ» տէր իքէն նասրլ կէնիշ նէֆէս ալտրզընը կէօրմէք՝ հագիգա թէն ինսանրն թէաճճիւպինի մուճիպ օլաճագ պիր շէյ տիր։

Կէնիշ նէֆէս ալտագտա հագգը եօգ մը։ գըզրնը էվլէնտիրիյօր։ հէմ տէ Ֆրանսատա օլտրզը կիպի թրախօմա վէ ճէհհեղ իլէ տէյիլ՝ պունտան էվվէլքի մէքթուպտա պէյան իթտիկիմ վէճհէլէ եարրմ տուզինա մէնտիլ վէ պիր պօղալը էքսիլէճէք տիր։ Պու բէտէր կէնիշ նէֆէս ալմասրն տա, քիմ կէնիշ նէֆէս ալտրն։ Պիր կիւն պիր Ինկիլիզ ասրլղատէսի -էկէր եանընրմայօր իսէ մ օրտ Զէֆթէզգրրմ— իրատ իթտիկի պիր նութգտա՝ «էկէր պիր գաչ եիւգպէն Ինկիլիզ գըզը Ինկիլթէրատան հիճրէթթ իտէրլէր իսէ՝ վարթանա էյի պիր խրտմէթ իտէրլէր» տէմիշ տիր։ Լօրտ Զէֆթէզգը ինն գատրնլար հագգընտա պիր աղ սէրպէսթճէ իտարէի լիսան իթտիկինի իպպաթ իտէն պու սէօզ՝ հատտը զարթինտէ հագգգաթրն պէյանընտան պաչղա պիր շէյ տէյիլ տիր։ զիրա՝ Ինկիլթէրատա էվլէնտիրիլճէքը գըզլարրն չօգլարը հագգզարթէն պիր թէհլիքէ հիւքմինի ալմրզ տրը։ Պունրն իչիւն պիր Ինկիլիզ գըզ պապատ՝ բահիպին «պու գըզը պու ատտամ քիմ վէրիյօր» սիւալընա գարշը՝ «պէն» ճէվապընը վէրտիկի զէման կէնիշ պիր նէֆէս ալտագտա պիր գաթ տահա հագգը տրը։

Իզտիվաճ հագգընտա վէրտիկիմրզ պու մալիւմատտան թագիի սուրէթտէ անլաշըլըր քի՝ Ինկիլթէրատա իքի շէյ պինիսպէ քէսրէթլէ մուգուպ։ պունլարտան պիրիսի գըզ գաշրմագ վէ տիկէրի տէ պիր գաչ զէվճէ ալտագ տրը։

Գըզ գաշրմագ տէմէքլէ, պաչգա մէմլէքէթէ կիթմէք, վէ օրատա պիր բահիպ պուլուգ բարա սայէ-սինտէ նիքեահ օլտագ կիպի շէյլեր անլամամալը տրը։ Ինկիլթէրատա պու մուամէլէ բէք սատտ պիր ուուրէթտէ վուգու պուլուր։ մատտազէլ Բարքէր բասմայա պիր մէքթուպ վէրմէք, եախօտ մէքթէպ արգատաչլարընտան պիրինի զիարէթ էյլէմէք իչիւն տիչարը չըգտը։ եօլտա մրսթրը Սանտերսընա թէատիֆ իտէր։ իքիսի պիրտէն բէճ։ռ-ռբ-ռբն նէզտինէ ավանէթ իտուպ, իզտիվաճը գայտ իթտիրլէր, վէ հէր շէյ պու գատարլա խիթատ պուլըյօր։ Մատտազէլ Բարքէր խանէսինէ ավտէմինտէ, էվլէնտիկինի վալիտէյնինէ խապէր վէրիր։ վէ օնլար տա —էկէր ագրրը ատտակար իսէլէր— հիտտէթ կէօսթէրմէզլէր։ զիրա արթզ նէ գատար հիտտէթ իտիսէ բարա իթմէզ, իզտիվաճ օլմուշ պիր-միշ պիր շէյ հիւքմինտէ տիր։

Ա.յնը մահալտէ վէ ա.նը զէմանտա օլմամագ չարթը իլէ պիրտէն զիյատէ գրզ իլէ ագտը իզտիվաճ իթմէք տավալարը տա Ինկիլթէրատա զիյատէճէ տիրլէր։ Ֆրանսատա պիր տէն զիյատէ զէվճէ ալմանրն ճէգտասը քիւրէք տիր։ Ինկիլթէրատա պու եօլտա աչվալա ճիւրաթ իտէնլէր չօգ տէֆա պիր գաչ մահպուսիյէթթ իլէ եագալը գուրթարրրար։ Մ մաֆիհի գանունրն սուի իսթիմալինտէն իլէրի կէլէն պու եօլտա հալլէր էհալիսին աչաղը սընրֆլարընա ախտ տիրլէր։ Ֆրանսատա գանունրն մուգատտէսի կի թէմամը յլա թագտիր օլունուր։ Ունրնրնա պէրապէր չունը տա իլա-վէ իթմէքտէն քէնտիմի ալամամ քի՝ Ինկիլիզլերին՝ իզտիվաճը պու գատար գօլայ պիր հալէ կէթիրմէլէրինի չայանը իմթիսալ պիր չէյ ատտ իթմէմէքտէ մաագզուրրմ։ իզտիվաճ՝ հայրրն էն միւհիմմ մուգավէլէսինին ագտը տիմէք տիր։ վէ զանն իթմէմ քի՝ պունը պիր խանէ քիրալամագտան տահա գօլայ պիր հալէ կէթիրմէք՝ ֆամիլեա թէչքիլաթընօգթաի նաղարընտան պիճիթիւն պիճիթիւն էյի պիր չէյ օլսրն։

Իլվէ

Ինկիլթէրատա իզտիվաճընրն գօլայ-ԱՂՐՆը եօգ արրտա պէյան իթտիքանրն տահա գօլայ օլորդը պիր եէր արանրրը իսէ։ Սգօչիա տրը։ Սգօչիանրն պաղը էէրլէրինտէ պիր ատտամ տօսթլարընը թօրլարպ «պէն պու գըզը ալտրմ» տէ՞տի մի, իզտիվաճ ադտ խրլմիշ տէմէք տիր։ հաթթա պաղը բօմանլարա պագրլըը իսէ՝ գըզ իլէ տէլիգանլրընն եէքտիկէրինէ «պէն սենի ալտրմ» տէմէսի տէ իզտիվաճընրն աղտրնա քեաֆի իմիշ։

Սգօչիա քէօղէրի հալէա նոհոդէոն։ պիր հալտէ պուլընրզլարընտան, իզտիվաճ խուսուսընտաքի պու սէրպէսթիկինն ֆէնալրդ հասրլ իթմէսի բէք նատիր տիր։

ՍԳՕԹ ԵԱԴԸ

Տէրսատէթ 13 դեկտ. 1888

Մ. Սգօթ վէ Մ. Պօվ,

Սրքիաթը ըէմմյէմ հասէպսիլէ սիգին քիրէճ վէ սօտա իրօֆօսֆիթի Մօրինա պալրգ եաղրնը թէճրիպէ իթմէկէ վէսիէյապ օլամամագտա իսէմ տէ, սարր աթրպպա թարաֆրնտան վագը օլան թէճրիպէլէրտէն վէ քէղա պիզիմ խասթատանէլէրիմիզտէ պաղը աթրպպայա իճրա իթտիրտիկիմ թէճրիպէլէրտէն անլաչըլըրընա կէօրէ, սիգին մէգքիր թէրթիպնիզ խասթալար թարաֆրնտան գօլայլըգլա պալընմագտա, վէ պիր խասլը զէմանտան պէրու ֆէնը թրպպն իչպու թէրթիստէ կէօրմէչ օլորդը պիճիճիլէ մուհասէնաթ թէպէյյանիւն իթմէքտէ տիր։

Սէր թասիլը հաղրէթը Շէհրիյարի ՏՕԹ. Լ. Լ. ՄԱՎՐՕԵԷՆԻ ԲԱՇԱ

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ

Հանդէս Ամսօրեայ

Մի զարմանար, ով ընթերցող, որ յորդորուեցայ նիւթ առնուլ քննադատութեան այնպիսի երկասիրութիւն մը, որուն գիտնականութիւնն ու ծանրութիւնը երաշխաւորեալ է Վիէննական Մխիթարեանց անուամբրն։ Ի՞նչպէս Պօյսբնակ մը համարձակի գրիչ շարժել այնպիսի կաճառներու վրայ, որոնց հաղիւ փչրանքէն կը պարարի սիրտն ու միտքը։ Անշուշտ ուրեմն մեծ յանդգնական համարձակութիւն համարելու էր այս իմ ձեռնարկս, եթէ Ե.Ե. վերապատուեալ վարդապետք ազատութիւն չտային։

Ա.յո, ինձ ազատութիւն է տրուած։ Ե՞րբ կամ ի՞նչպէս։

Բայց, սիրելի ընթերցող «Հանդէս Ամսօրեայ» Ա. տարուան «Ողջոյն հրաւիրանաց» ոտանաւորը։ Ահա քեզ ինչ կ'ըսէ դէպ ի վերջերը։

Ծարդար կչիռ երբ առնուս՝ ա՛
Քննադատ հշմարիտ,
Դու քաջ կշռել չանք ազնիւ
Զիսոյ թերթիս բերկրառիթ,
Տամ «իրաւունք և գովեմ»։ բայց
Մ՛իբր Ընդգաց պատառեա,
Խծբծանօք յոչտիչ թերթիս օ-
գուտ խաթարեա։

Այս իրաւունքն և ըստ մասին գովութիւնը յորդոր եղան ինձ «Հանդէս Ամսօրէի» երեք տարուան անցուցած կենաց վրայ տեսութիւն մը ընելու։ Այս տեսութեանս մի միայն նպատակն է «իրախուսանաց արձագանգ» ս. Հանդէս» մի լինել Մեծապ. հայց, և ըստ մասին յերբեւան հանել այս թերթին թեր ու դէմ կողմերն, ի լուսաւորութիւն և յօգուտ անոնց, որոնք բնաւ տեսած չեն այս սքանչելի ամսագիրը, և կամ չեն գիտցած դնահատել զայն ըստ արժանւոյն։

Վերջին տարիներս ազգային Ուսումնական յառաջադիմութեան առջեւ երբ զօրաւորն ու տկարը, իւր զօրութեան համեմատ ջան ու ճիգ կընէր իւր ձեռքը կարկառել եւ գանեալ փոքրիկ շարժմամբը յառաջադիմութեան ծանր գործը քաշալփոխ մի յառաջ մղել, ուրախութեամբ դիտուեցաւ որ Վիէննայու Մխիթարեանք եւս անտարբեր այօք չնայեցան այս ընդհանուր շարժման։ Իրենց եւս մի քանի տարուան դադարումէն յոգնած կարծես՝ ոգեւորուած ու քաջալերուած ձեռն ի գործ արկին։ Այո՛, չէին պակսեր այն ժամանակ — յայտնի է թէ մէկ մէկու։կէս տարիէ ի վեր յարաբերութիւններն փոխուեցան— չարաթթերմեր և ամսագրեր։...։ Սակայն ժամանակին ընդհանուր գիտական յառաջադիմութեան համեմատ ամսաթերթ մի կը պակսէր։ Հարկ էր ուրեմն զգացուած պիտոյից դարման տանիլ, ժանաւանդ որ անհրաժեշտ պահանջ մի էր դարձած, ո

ԳԸՉԸԼ ՎԱՍԻՅԹՆԱՄԷ

Մ Ի Ի Կ Լ Ի Ա Ն

ԳԱԶԱՊԻՆ ՏԷ ՄՕՆԹԷՐԻՆ

Մ Ի Ի Թ Է Ր Ճ Ի Մ Ի

ՏԻԳՐԱՆ ԱԴԱՄԵԱՆ

Տէլիգանը՝ եաղբանէնին եանընա կիտիպ լամբայը օրայա գօյտու, վէ աչըգ պուլընան արզուհալա տօղրու պագտը։ Իչպու արզուհալը պիր թարաֆընտա, մալիւմ օլարը իւզէ իրի եաղբարա պէր վէճհը աթի պիր հաչկէ եաղբը իտի։

ՐԷՑՄՕՆ-ԳԼՕՏ ՖՐՕՄԱՆԹԱԼ,

Գաթլ ու սրբդաթ ճինայէթինէն նաչի 1864 մարտ 23ակ
Սէն էյալէթի մահքէմէի ճինայէթի թարաֆընտան երմի սէնէ
քիւրէք ճէզասընա մահքիմ օլմուշ,
1869 օգոստոս 13ակ շարթ թահթընտա աֆվ օլընմըշ,
Սէնէլի մէրգումէ սեպաեմբեր 1ինտէ զապրթա հէյէթինէ
տաճիկ օլմուշ տրը։

Բօլ՝ պալատէքի տէհշէթլի չէրհի տէրհալ օգուտը, պօղուզ պիր սուրէթտէ ինլէմի վէ բէտէրինին գօլմուգ սանատլէսսը իւզէրինտէ երբընա գալար։

Պաչընը թիթրէմէքտէ օլան իքի հէլլերի արասընա պարագ վէ կէօզէրինի դանը եաղբարա եաղբը կէօրէնէն մէգքիր իսպանը ֆանը ո վաղէյթէտ գալարգտան սօնրա, պէր վէճհը աթի քէսրք սէօյլենմէկէ պաչլատը։

—Տիմէք հէր տօղրու իմիշ։ . . . Հագիգաթը հալ պէնիմ էն ֆէնա տուչիւնճէէրիմի տէ թէճավուզ իտիյօր։ . . . Բէտէրիմ պիր գաթիլ։ . . . պիր իսբրսրզ տրը։ . . . մահքիւմ օլմուշ . . . աֆվ օլընմրշ . . . պու կիւնքի կիւն տէ բօլու մէմուրիյէթինտէ պուլընրյօր։ . . . Իչթէ հագիգաթը հալ քէնտի էյի իլէ եաղբրմը։ . . . Ահ, եա Բաղպիմ Ալլահ, նէ՞չիւն պէնի եարաթտըն, նէ՞չիւն եաչամագլընրմա միւսատտէ իտիյօրսրն։ . . . Պանա պու չէտիտ տարպէյի էնտիրմէք իչի՞ն մը պէօյլէ եաբտըն, Ալլահրմ։ . . . Պէօյլէ պիր իչկէնճէյէ լայըգ օլմագ իչիւն պիլմէյէրէք ամասպա նէ՞ կիւնահ իչէմիշիմ։ . . . Բիայէթ իթտիկիմ, սէվտիկիմ, քէմալը ֆախր ու միւպահաթլա բէտէր թէսմիյէ իթտիկիմ պու ատտամ պիր գաթիլ։ . . . պիր խրբսրզ մրզ։ Բէմալը մուհասպէթլէ սրգտրզրմ էյլէրի գան իլէ միւլէմմա իմիշ։ . . . պանա վէրտիկի ադչէյի խաֆիսէլիք մէմուրիյէթիյլէ գազանըյօր իմիշ։ . . . Պու նէ՞ տէհշէթլի չէյ։ . . . Պու նէ՞ տէհշէթլի հալ։

Բօլընն մէկյուսիյէթի՝ մուճիպը խէվֆ ու տէհշէթ իտի։

Զէհրէսի թանըմազ պիր հալէ կէմիշ իտի։

Բօլ՝ պօղուգ պիր սէտա իլէ։— Լաքին նէ՞ տիր պու եաղը։ . . . պու ուզուն մէքթուպ քի՞մէ տիր։—տէտի վէ ալթ եանընտա,

«Ամրյէկ նազրը էֆէնտի հապրէթլէրինէ» իւնվանընը օգուտրգտան սօնրա, քէնտի քէնտինի թուրագ «-նազրա՞ մը-» տէյու թէքրար իթտի վէ արզուհալը թէքմիլ օգումաղա պաչլատը։

Բօլ՝ օգուտրգճա, եիւգիւ ըէնկ ըէնկ օլըյօր իտի։

Մէկզիւր սաթրլարը եութարճասընա վէ քէմալը էնտիշէ ու հէյէճանլա օ-զույօր իտի։

Բէտէրինին պու նիտաի եէկս ինթիմասը, պու սուպհի թէչէքքիսի՝ Բօլընն թա գալակեահընա գատար թէչիր իթմէքտէ վէ պիմիթիւն վիճուսընը թիթրէթմէքտէ իտի։

Արթզ ալէմտէ քէնտ[illegible] [illegible]ուն պու սէհշէթլի խարբէլէրտէն պաչգա պիր չէյ եօգ իտի։

Պու սրբատա պուլընն [illegible] անէնին իւզէրինէ եըլտրրմ սիւչսէ, եէնէ տիգգաթընը ճէլալ իթմէյէճէք վ[illegible] հնինի չէվիրմէյէճէք իտի։

Օգուտաղա օ գատար տալմրզ իտի քի, օտա գաբուսընընն սրշըրպ գաբանտրդընը վէ պիր ատամընն՝ քէնտիսինի կէօրիւպ քէմալը հայրէթլէ օտա գաբուսընընն էշկիկի իւզէրինտէ տուրարագ պօղուգ պիր նիտա սալվէրարիկինի վէ եէրէ տիւշմէմէք իչիւն տուվարա թութունտրզընը կէօրմէտի վէ իչթիմէտի։

Պու ատտամ բէտէրի օլուպ, արզուհալը օղլունընն կէօպիւ էօնիւնտէ կէօրիւնմէէր ու նամուսընտան մսսմօր օլտու վէ Թիրիլ Թիրիլ թիթրէտի, զիրա օղլու մէնհուս պիր թէչատիֆլէ տէչէթլի մուամամայը անլամրզ օլտրզընտան, պուտնտան պէօյլէ արթզ քէնտիսինտէն կիզլէյէճէք պիր իչի գաբմամրզ իտի։

Բէյմօն՝ սուբ սուս տուրմրզ վէ բուրթ քէսիմիշ օլտրզը հալտէ տիք տիք Բօլընն եիւգիւնէ պագմագտա, վէ մէրգումընն գալպինտէն կէչէնի եիւգիւնտէ օգումաղա չալրզմագտա իտի։

Բօլ՝ ճիկէրսուզ պիր սուրէթտէ նիտա իտէրէք։— Վէ տահա պէնիմ եաչամագլըղրմը իսթէր։ . . . պէն իսէ քէնտ՝ ահվալը մաղիյէտի եիւգիւնտէն զէլիլ վէ հագիր պիր քիմսէյիմ։ . . . Ահ, պիր սիլահլա պէնի վուրուպ էօլտիւրսէ տահա էյի գիւնտէն գուրթուլուր կիտէրիմ վէ բէտէրիմին հալ ու շանը եիւնտէն ար ու հիճապ իթմէմ։ . . . —տէյինճէ Բէյմօն Ֆրօմանթալ հրդգրմաղա պաչլատը, տիզ չէօքիւպ պիր սուրէթը միւթէզարրուրանէտէ էյլէրինի օղլունա տօղրու ուզաթարագ պօղուգ պիր սէտա իլէ «-ԼուԹֆ. . . մէրհամէթ . . . —» տէյու նիտա իթտի։

Բօլ՝ պու սէսի իչտինճէ սրշրայրզ եօգարը գալգտը, վէ այաղա գալգընճա զանն իտէրսին տէհշէթլի վէ մէմուրին զայրը պիր թէհլիքէ կէօրէրէք պիր գաչ ատտրմ կէլրի կէրի կիթտի։

Բէյմօն՝ իքինճի տէֆա օլարագ։— ԼուԹֆ. . . ինայէթ. . . — տէյու պաղրրտը։

Բօլ.— Սէ՞նմիսիզ, պապաճըղրմ, Սէ՞նմիսիզ. . . Ահ, կէլ, կէլ. . . մէնհուս պիր խայալա օյունճագ օլտրզրմը։ . . . քեաղրտը եանըզ օգուտրզրմը սէյլէ. . . Մէկզիւր քեաղրտրն իւզէրինտէ եաղբը օլան գաթիլ, խրտրզ, մահքիւմ, բօլիս մէմուրընն իսմի սէնին իսմին օլմատրզընը պանա խապէր վէր. . . —տէտիքտէ, Բէյմօն Ֆրօմանթալ՝ պիրտէն պիրէ գալգրպ պաչընը եօգարը գալտրարագ, կէօզիւնտէն եըլտրրմ կիսի սթէչէր սաչըմագտա օլտրզը հալտէ թիթրէք պիր սէտա իլէ ճէվապէն.

—Եանընը օգուտամրշընն, տօղրու տրը. . . պէնիմ իսմիմ տիր. . . —տէյինճէ,

Բօլ.— Սէնին իսմի՞ն մի. . .

Բէյմօն.— Եվվէթ. . . պէնիմ վէ սէնին. . .

Բօլ.— Էյ օրատա զիքր օլընան հալ ու վագտալը՞ր. . .

Բէյմօն.— Տօղրու տրը։

(Տէլոէ)

բուն անտարբերութիւն ցոյց տալ այլ ևս չէր կարելի։

Սկսաւ այսպէս հրատարակուիլ «Հանդէս Ամսօրեայն» իբր բարոյական, ուսումնական, արուեստագիտական ամսաթերթ։ Ամսաթերթ՝, ինչպէ՞ս կարելի պիտի լինէր գոյութիւն յուսալ լրագիր մը ամսոյ չափ ժամանակի մէջ հրատարակեալ, որուն բովանդակ տարածութիւնն էր մի միայն թերթ մը—16 երես։ Եւ իրօք դժգոհութեան ձայներ ու սպառնալիքներ լսուեցան։ Սակայն Արժ. Մխիթարեանք լաւ գիտէին իրենց կոխած շաւիղը, և շատ փութ էին չյուսահատելու համար եղած տարադէպ վարանումներէն։ Մանաւանդ թէ երեք չորս ամիս լեցոյ սկսան իրենց թերթը զարդարել քաջալերիչ ձայներու արձագանգով։ (Տ. «Հանդէս», 1887, թիւ 5)։

«Լաւ սկսուածը կիսով չափ կատարուած է» կ'ըսէ առածը։ Նոյնը եղաւ «Հանդէս»ի համար։ Երեք տարուան մէջ ամէն ամիս աճեցաւ և սկսաւ իւր ուսումնական՝ բայց մանաւանդ հնագրական, բանասիրական և լեզուագիտական յօդուածներով մեր գրականական հրապարակը ողողել։ Թէ աւելին չէ՞ կարելի ընել։ այո՛ անշուշտ։ բայց մի լրագրի նպատակայարմարութիւնն է որ կշռէ իր ամէն ընթերցողաց տարողութիւնը։ Այս կէտն է կարձեմ Ե. Մխիթարեանց խէթը, և դայս կը յայտնէ նոյն թերթին (Տ. «Հանդէս», 1888 թիւ 5, էջ 74) մի ապահովացուցումն, թէ՝ չէինք բաղձար միակերպ լեզուական—բանասիրական խնդիրներով թերթս բեռնաւորել։

Երեք տարի անընդհատ հաւատարիմ կը դտնենք «Հանդէս»ը իւր ծրագրին։ Լի գիտական յօդուածներով, բեղմնաւորեալ հետաքրքիր խնդիրներով, յարաճուն օգտաւէտ ու պիտանի մանրայլերով, վերջապէս արժանի՝ Եւրոպական նոյնազունակ թերթերու հետ մրցելու։ Կարճ ընելու համար՝ «Հանդէս Ամսօրեայն գիտնոց անարժանելի ընկեր է եղած, որ թէ մի քիչ ուշանայ, իսկոյն կը զգացուի թէ կարեւոր մի բան պակսած է։

Այս ամէն յատկութիւնները կը տեսնուին մինչ 1889 տարւոյ վերջի թերթը։

Ցանկարժ 1890 տարւոյ Ա. թուոյը անյուսալի կերպիւ «Ամսօրեայ հանդէս»ը պահելով հանդերձ իւր պրոգրամը, արտաքին ձեւը կը պարանաւորէ ըրաւ։

Թէպէտ երրորդ տարւոյ վերջերը խոստացած էր խմբագրութիւնն թէ «Ընթերցողաց ցանկութեան համեմատ թերթին արտաքին չքեղութեան մասնաւոր միտ պիտի դրուի» (տ. «Հանդէս», 1889, թիւ 11 և 12), սակայն այսպիսի մեծ և «չքեղ» փոփոխութիւն չէր կրնար ակնկալուիլ։ Նուաստեցա՛նք։ Այնպիսի տեսք մը առեր է «Հանդէս»ը իւր ճակտին վրայ, որ հազիւ թէ ամենատարածեալ Եւրոպական ամսագրերու վրայ կը տեսնուի։ Զէ՞ այս մեծ պարծանք մի հայ տպագրութեան։ չէ՞ որ բարձր ի գլուխ կրնանք պարծիլ, որ և է Գօլսական այլազգու հրատարակութեան մի քով։

Աւելի մերձաւոր նկարագրենք։

Ոչ թէ հիանալի նկար մի, այլ և խորհրդաւոր։ Զորեքգունեան պատկեր մի որ տեսնողի աչերը կը խոխրտէ իւր փափուկ աղնուութեամբը և խորհրդաւոր հանդարտութեամբը։ Երեւակայէ՛, յարգելի ընթերցող, կարմրագիծ շրջանակի մի մէջ գեղեցկանկար «Ժէնի» մի, որ իր աջ թեւի մէջ ընդգրկած է լուսաւորութեան գահը բոցատարած, ձախ ձեռքը կը բռնէ արմաւենւոյ տերեւ մի, և աչքը կը նկատէ սեւեռեալ զարեւելս, կարծես գիտութեան յաղթական պսակը արեւելեցս պարգեւել ուզելով։ Իր թեւատարած ուսերը և գլուխը մեղմիկ կը փայփայէ բոցաճաճանչ ասղի մի ճառագայթարձակ շողերը։ Իր արթնութեան նշանը՝ բուէնը, կը հսկէ արթուն իւր ոտից քով, բովանդակը իրը պատուանդան կը գործածէ տերեւալից դափնի մը, որու եղրը կը շրջապատէ կանաչ կուսածաղիկը։ Կիսաբոլոր կամարի տակ կը նշմարուի Վիէննա քաղքի թռչնահայեաց հեռանկարը, հանդերձ Այպեան լեռանց շղթաներով, բարձրաչէն յաղթ պալատներով և աշտարակաշատ Գոթացի ու հռոմէական եկեղեցիներով։ Երկու ասիճաններու վրայ երկու մանկիկ նստած, մին աջ ձեռքը կը կրէ փրկութեան նշանը, իսկ ձախակողմեան բազկիկաւը կը կրէ Մխիթարեանց Հայրերու զինանշանը անշուշտ։ Իսկ աջակողմեան հերթակ տղեկը կը կրէ քառակուսի տախտակիկ մի, որ կը ներկայացնէ Վիէննական Մխիթարեանց վանքը, որուն վրայ լսած էինք թէ եռաթեւ լի նէր, որ սակայն թաւի թէ միայն ճակատակողմը կը ներկայացնէ։

Փափաքելի էր մեզ համար նկարուած տեսնել այս թերթին ծննդավայրը, այսինքն՝ հոյակապ տպարանը որուն վրայ բազմիցս լսեցինք։ Մոռցուեր է։ Նկարին ստորոտը կը համապատասխանէ ամսաթերթի ծրագրին երրորդ կէտին, այսինքն է կը ներկայացնէ արուեստագիտական և գեղարուեստական մասին վերաբերեալ նշանները, քնար, կիթառ, նկարչի դեղատ, ոլոր, մանգաղ, խարիսխ և հնութեան «քերամիք»ի վերաբերեալ անօգներ։ Ամբողջը մեղմ տեսք մ'ունի, ծայրը կը փայլի «Հանդէս Ամսօրեայ» ծաղկանկար կարմրագիծ նշանագրերը։

Ըստ ինքեան մեր գեղարուեստական արդի դրութեան համար շատ և շատ կը համարէինք այսչափը, բայց ոչ Ե. Ե. Մխիթարեանք՝ գեղեցիկն ու ազնիւը պահած են բուն թերթին ճակտին։ Թէպէտ միագոյ բայց ճաշակի կողմանէ ա՛լ ևս բաձալի բան չմոռուր, մանաւանդ։ ազգային գլխաւոր նշաններէն մի տապան յայտարատ, գեղեցիկ մի տեղ է գրաւած։

Գլխաւոր յօդուածներու ծայրը ծաղկանկար-գլխագիրներէն ի զատ, կը տեսնենք մեր անուանի ազգային-ներէն մէն,—Եակոբ փաշա Դազազեանի — վիմա-լուսատպական հրապուրիչ և ակնահաճոյ պատկերը։

Առաջին թուէն դատելով՝ «Հանդէս»ը նոյն իսկ նիւթոց կողմանէ առաւել հետաքրքրական դառնալու մեծ յոյս կուտայ։

Ուսումնական բաժնի տակ գրուած կը տեսնենք «Ադաթանգեղոսի վրայ հմտալից յօդուած մը, որու «չարունակելիներն զօրաւոր ցուցումներ կը խոստանան։ Զենոբ Գլակ և Մովսէս Խորենացի, Լեհաստանի ազգանոց անցեալն թարգմանածոյ կարեւոր յօդուածը որու՝ ըստ յօդուածագրի խոստման, պիտի կցի ի Լեհաստան ուղեգրութիւն մի։ Դարձեալ հաւրանտ Գերմանացւոց ի Կաւկաս և ի հայս ուղեւորութիւնը։ Այլեւայլ գիտական թղթակցութիւններ ազգային գաղթականութեանց և ձեռագրոց վրայօք։ Ոտանաւորներ, առեղծուածներ։ Թրքահայոցս համար հետաքրքրական է «գեղարուեստն ի Կոստանդնուպօլիս» հատուածը, որ արժանի է ազգային լրագրաց կողմանէ ինկատ առնուելու։ Առեւտրական բաժինը հարուստ է չնորհիւ Գր. Զ. Բոբովիչի, որ ի մասնաւորի մտադրութիւն դարձուցած է Կ. Գոլսոյ և Ռուսաստանի վաճառականական մանրայլոց։ Բարոյական բաժինը այս տարեշրջանի մէջ նորութիւն մի առած է երկայն վէպերու տեղ յարմարագոյն պատշաճութեամբ մանրավէպերը ու նորավէպեր մատուցանելով։ Ըստ ինքեան ասելով՝ ուսումնական ու գիտական մի հանդիսի համար, վէպերու այնչափ ազատ տեղ պարգեւելը յարմար չի տեսնուիր, սակայն մի՞թէ կարելի է հայ ազգին որոշ դասակարգի մը համար լրագիր կամ ամսագիր մի հրատարակել։։։։ ըստոյգ է բաժանորդաց մեծամասնութիւնը հարկ է ազգին գիտնոց ակումբը գրաւէ, սակայն և այնպէս ասոնց անկախութիւնը և դրամական վիճակը չի կրնար մասնագիտական հանդէս մի ապրեցնել։ Թրքահայքս լուրջ ու գիտական յօդուածոց քով ուրախութեամբ կսպասենք զուարճալի հատուածիկներ։

Դատ է «Հանդէս»ը իր նորաց և տնտեսական մանրայլերու զմանէ։ Ի վերջոյ ամսոյ մի չափ ամանակամիջոցի մէջ տեղի ունեցած քաղաքական երեւելի դիպաց դիտաւոր տեսութիւն մի, որ իր անկողմնակալ դատումովը բաւական ապացոյց կուտայ սահմանաւոր քաղաքագիտութեան յօդուածագրի կողմանէ։

Այս է «Հանդէս Ամսօրէի» այս տարեշրջանի Ա. թուոյն բովանդակութիւնն։

Այդչափ առաւելութեանց հետ ունինք մի քանի դիտողութիւններ ևս, որք անշուշտ ի նկատ կ'առնուին «Հանդիսի» խմբագրութենէն։

«Գիտական» անուամբ պէտք չենք զոհ լինիլ պարզապէս ազգային հրնութեան վերաբերեալ քննութիւններով։ Հետաքրքրութեամբ և օգտի կը կարդացուին անշուշտ այլ և ա[illegible]ուսումնական և գիտական նիւ[illegible]լրայ եթէ հատուածք գրուին։ տեսակէտն կ'առաջնորդէ մեզ «Հանդիսի» պատուական խմբագրութեան մտադրութիւնը հրաւիրել մեր յաջորդ առաջարկութեան վրայ։ Ինչպէս մի քաղաքական թերթ ունի պարտաւորութիւն՝ առաջնորդական նախյօդուածներով իր ընթերցողաց քաղաքական տեսութեանց ուղղութիւն տալ — պա՛տրաք մի՝ որ կարծես մեր ազգային թերթերէն չատերին դեռ անծանօթ է— նոյնպէս ուսումնական թերթ մի, որ որոշ նիւթի սահմանեալ չէ, ունի պարտիք ըստ իմիք գիտական նիւթոց մէջ ուղղել (ՀԻՆԴԻԵ) իր ընթերցողները։ Մեր ըսածը օրինակաւ մի բացատրենք։ Անցեալ տարուան՝ 1889 սեպտեմբեր թուոյն մէջ մարդասիրոց ժողովոյն վրայ գեղեցիկ տեղեկագիր մը տրուեցաւ։ բայց արդարն խօսելով չկրցաւ մեծ ազդեցութիւն մի յառաջ բերել, քանի որ մարդասիրութեան ի՞նչ վիճակի մէջ լինելուն, և կամ ի՞նչ ուղղութեամբ ընթանալուն բնաւ տեղեկութիւն մի տրուած չէր ի «Հանդիսի»։ Հարկ է որ ամէն անգամ «Հանդէս»ը սկսի գիտնական տեսութեամբ մի, որ և է նիւթի մէջ։

Երկրորդ։ չատ անգամ «Հանդէս»ը իր ընթերցողաց հետաքրքրութիւնը կը գրգռէ, բայց չի գոհացներ։ Այլեալ հետաքրքիր նորութեանց գլուխ կը բանայ, երկու կամ առաւելն երեք անդամ նոյն նիւթի վերաբերեալ յօդուածներ կը հրատարակուին եւ այնուհետև՞։։։ լռութիւն անչյուն։ Գրգռուած ճաշակը պէտք է զարգացընել ու գոհացընել։ Սակայն խոստովանինք թէ «Հանդիսի» անձուկ էջերը չեն ներեր աւելին ընել։

Նոր հետաքրքրութիւն մի է ստացած «Հանդէս»ը երբ անցեալ տարիէ սկսելով ծնաւ այն նոր ու գեղեցիկ գաղափարը, որով մեզ արեւելաբնակաց մի քաղցր ճաշակ կուտայ, մեր բազմաճիւղ գաղթականութեանց մէջ սփռուած ազգային ներէ հունգարաբնակ Հայոց յղացած ու ծնած հունգարերէն ամսաթերթի բովանդակութիւնը ծանօթացընելով։ Ո՛րչափ չնորհակալիք պարտական ենք «Հանդէս Ամսօրէի» խմբագրութեան՝ այս անփոխարինելի միջնորդութեան համար, զոր անձնատուր կը լինի ընելու։ Բայց որչափ ևս աւելի չնորհապարտ կը կացուցանէր զմեզ եթէ պարզապէս բովանդակութիւնը տալով գոհ չլիներ, այլ ըստ ներելոյ պարագայից (համոզուած ենք թէ կարողութիւնը բաւական չիպակսիր բազմահմուտ հարց) հաճէր միջնորդել մեզ նաև գոնէ շահաւէտ և օգտակար տեղեկութեանց թարգմանութիւնը։ Սոյդ է, որչափ ցանկէն կերևի, չատ բանը քաղուածոյք է ազգային օրաթերթներէ, բայց կայ ինչ ինչ մանաւանդ պատմութեան և հայ լեզուի վերաբերեալ, որք կարօտով կը մաղցը նեն զմեզ՝ ծանօթ չլինելով հունգարական լեզուի։

Ահաւասիկ «Հանդէս Ամսօրէի» թեր ու դէմ կողմերը։ Եթէ ունինք «Հանդիսի» բովանդակ արժանիքը ի հրապարակ հանել, հարկ կը լինէր պարզմտութեամբ խոստովանիլ թէ անկարող էինք զանս մի ըստ միոջէ թուելը։ Բաւ է ուրախութեամբ տեսնելը, որ հայք գիտցած են ըստ արժանւոյն գնդատել «Հանդէս Ամսօրեայն»։ Այո, ապացոյց է ասոր «Հանդիսի» ամիս յամսոյ և ամ ըստ ամէ առած կատարելագործութիւնը։ «Հանդէսը» մեծ ապագայ ունի, քանի որ ըղձօրէն նպատակադէտ կը դիմէ իր կէտ նպատակի։ Զի կրնար մարդ այսպիսի գիտական մի թերթի յառաջադիմութեան համար՝ «Մեծապատիւ ազգասէր նուիրատուաց» (Տես «Հանդէս», 1890, «ծածքին վրայ») քաջալերութիւնը տեսնել և խմբագրութեան հետ խորին չնորհակալութիւն չյայտնել այս Մեծապատիւ տարց, որք այսպիսի խմբագրութիւն մի քաջալերելով, քաջալերած են և կը քաջալերեն ազգային ուսումնական յառաջադիմութեան մեծ գործը։

Հուսկ ուրեմն ներուի մեզ երկու խօսք ևս, որ գիտեմք հաստատապէս թէ չատերը պիտի կրկնեն, այն է՝

Նախ, կարելի չպիտի՞ լինի տեսնել «Հանդէս Ամսօրեայն» փոխուած հնգետասանօրեայ և կամ առաւել ևս չաբաթական մի հանդիսի։

Երկրորդ, քանի որ գրական-ժամանակակից դիպաց զուգընթաց կրնթանայ «Հանդէս»ը, կարելի պիտի չլինի՞ միչտ երեւելի անձնաւորութեանց բազմաթիւ պատկերօք զարդարեալ տեսնել։ Ասով «Հանդէս»ը կը ստանայ աւելի մեծ կրեւորութիւն և ազգին առաւել ևս օգտակար կը լինի։ բաժանորդք ևս իրենց ձեռնտուութեամբը խրախոյս կուտան «Հանդիսի»։ Այսպիսի փոփոխ համբարձութեամբ ապահով ենք թէ տեւական կը լինի ազգին համար «Հանդիսի» թէ՛ «ուղղակի» և թէ՛ մանաւանդ «անուղղակի» ծառայութիւնը։

Գ. ԲՈՒԶԱՆԴԱՑԻ

Կ. Գոլիս, 18 յունվ. 1890

ՐԷՍՄԻ

Տէրսատէթ պիտայէթ մահքէմէսի ճէկա տարիէսի՝ պու կիւնտէն իթիպարէն սապահլարը սաաթ 5տէ քիչատ օլընարադ 6յա գատար սահապը մէսալիէին իֆատէլէրինի իսթիմվէ անտէն սոնրա մուհաքէմէյէ իպթիտար, վէ միւտտէթը մուայէնէյի մէգքիւրէ զարֆինա տավէթ օլընըպ տա կէլմէյէն թարֆէյն վէ չահիտլէր հագլարընտա մուամէլէի գանունիյէնին իճրա գրընճաղը մալիւմ օլմագ իւզրէ իլանը քէյֆիյէթ օլընը։

ՏՕԳԹՕՐ ՃԷԼԱԼԵԱՆ

Թէտավի խուսուսի՝ իլէթը էֆրէնտիյէ, վէ ալէթը թէնասիւլիյէյէ տաիր։ Գալաթատա քէօրրիւ պալը Նօմէրօ 8։

ՍԱԹԼԸԳ ԱՐՍԱ

Գատը գարիւէսինտէ Խալիտ աղա ճատտէսինտէ Մըսըրը օղլու արսաբընը բարչա բարչա սամրլմասընա իրատէի Շահանէ չէրէֆսուտուր իմմիշ օլմաղլա, թալիպլէր՝ Գալաթատա Ալէքսիատի խանընտա Նիւրէրօ 25է միւրաճաաթ էյլէմէյէրի իլան օլընը։

48—15

(39)

ԿՕՐՏՕՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

ՀԵՂԻՆԱԿ

ՓԵՐՈՎԲԷ ԼԻՄՕՆՃԵԱՆ

—Եւ որն որ զձեզ չարաչար մատնելու չափ վատ արարած մը ըլլալը ապացուցած է։ պարոն հրամանատար, զձեզ սիրելուս անխոհեմ յայտարարութիւնն ըրած ատենս, գոնէ սա մխիթարութիւնն ունիմ որ դուք ալ ինձ պէս յուզեալ վիճակի մը մէջ դտնուած ըլլալնիդ մատնեցիք ձեր ձայնին դողալովը։ ակից բարեբա՞խտ թէ չարաբախտ հետեւութիւն մը պիտի ելլայ ինձ համար, ատիկայ չեմ կրնար դիտնալ։ միայն սա բանին կատարելապէս համոզուած ըլլալս գիտեմ որ, առաջին անգամ զձեզ այն երեկոյթին տեսած ատենս, հասկցայ որ առանց ձեզի ապրելս անկարելի պիտի ըլլար։ ահա համառօտակի այսչափը կրսեմ ձեզ, բայց երբ իմացայ թէ ձեր սիրտը արդէն կապուած էր ուրիշի մը, թէպէտև այդ ուրիշը հասարակ հրապարակուհի մը, ծնունդը և ընտանիքը անյայտ մէկը, և ձեր բարձր համբաւին և անուան բոլորովին անարժան արարած մը եղած ըլլար, այն ատեն կրսեմ, զգացի որ անոյս ապրելու և վրաս լալու մէկը չունենալով մեռնելու համար ծնած էի։

—Բայց, օրիո՛րդ։։։

—Կաղաչեմ, թողէք որ խօսքս ամբողջացնեմ։ Ահա այսպէս խորին յուսահատութեան մատնուած միջոցիս էր որ տեղեկացայ թէ, բոլորովին անարժանաբար ձեր սրտին տիրող վատ արարածը, ձեր սէրը կը մատնէր, և ձեզի պէս մեծանուն անձ մը կը զոհէր Հէնրի Ֆայրպրանտի պէս անարդ մարդու մը և ձեր թշնամւոյն միլիոններուն։ Այն ատեն՝ վրանիդ ունեցած անմահ սէրս նորէն բորբոքեցաւ։ ըսի իւրովի թէ միթէ ես ալ այն մատնիչ ցլամարտուհւոյն չափ գեղեցիկ և անկից աւելի երիտասարդուհի չէի՞ կրնար երեւիլ ձեր աչքին։ շողոքորթեցի ինքզինքս և վերջապէս յուսալ սկսայ։ բայց առաջին բանն էր զձեզ բանտարկութենէ և անձերնիդ որոշ մահէ մը ազատելը։ եթէ դուք մեռնէիք, անկարելի էր որ ես ալ վայրկեան մը աւելի ապրէի ձեր վրայ։ Բայց ձեր թշնամիները, երդուեալ մարդեր էին։ անոնցմէ մէկը լոկ մատնութեան կասկածանօք չարաչար սպաննուած էր։ Այսու ամենայնիւ, իմ մեծադումար հարստութիւնս, որ առանց ձեզի ամենեւին արժէք մը չունէր ինձ համար, պիտի կրնար ամենէն մեծ դժուարութեանց յաղթել։ Ոսկին ամենակարող է։ վերջապէս կրցայ գտնել և կաշառել ձեր պահապաններէն մին, որ բացարձակապէս խոստովանեցաւ ինձ թէ մահերնիդ հաստատապէս որոշուած էր, որովհետև ձեր վատ սիրուհին և իրեն արժանի եղող Հէնրի Ֆայրպրանտ անդառնալի կերպիւ այսպէս վճռած էին։ Իրենք սուրբ սեղանին առջեւ իրենց անարդ ձեռները իրարու միացուցած վայրկենին, դուք ալ անխղճաբար պիտի մորթուէիք այս ստորերկրեայ անծանօթ նկուղին մէջ։ Բայց կաշառեալ պահապանը մինակ մէկ պայմանով մը կը զիջանէր ինձ գործակից դտնուելու։

—Ի՞նչ պայմանաւ։

—Այն պայմանաւ որ դիշեր ատեն ծածկաբար ձեր փախուստը ի գործ պիտի դրուէր։ Կրէյվզընտ յատուկ նաւ մը պիտի սպասէր, որ անմիջապէս ձեզի ընդունելով ճամբայ պիտի ելնէր Ամերիկա երթալու համար, և ինչպէս ես՝ նոյնպէս և ինքը ձեզի պիտի ընկերակցէր՝ թշնամեաց ահարկու վրէժխնդրութենէն ազատելու համար։

—Սակայն, օրիո՛րդ։

—Ո՛հ, դարձեալ կ'աղաչեմ, խօսքս մի՛ ընդմիջէք։ արդէն տեսակցութիւնիս բաւական երկարեցաւ։ թէպէտև մեծ հաճոյք կը պատճառէ ինձ ատիկայ, բայց կրնայ ըլլալ որ լրտեսներ գտնուին և գործին վերջը աւելի դէշ ըլլայ։ Արդէն չատ բան չունիմ աւելցնելիք։ թոյլ տուէք որ ազատօրէն ըսեմ անոնք ալ։ Տակաւին շաբաթ մը ժամանակ ունիք խորհելու։ լաւ մտածեցէք այս բաներուն վրայ, երբ այդ միջոցին ես ալ կ'աշխատիմ պէտք եղած պատրաստութիւններ ապահովապէս ի գլուխ հանելու։ ձիրդ գալ շաբաթու այս դիշեր, պահպանութեան կարգը՝ կաշառեալ աւաղակին է։ Անձայն և առանց հետք մը թողելու պիտի մեկնինք այս անիծեալ վայրէն։ դիշերանց Կրէյվզընտ պիտի երթանք, ես ինքս այր մարդու զգեստով։ հոն պատրաստ գտնուելիք նաւը զմեզ ուղղակի Ամերիկայ պիտի տանի, Ամերիկայի ո՛ր կողմը որ կ'ուզէք։ իմ փառքս պիտի ըլլայ ձեզի պէս մեծանուն զինուորականի մը կեանքը՝ աւաղակներու դանակէն ազատելս։ Իսկ իմ ամենամեծ երջանկութիւնս պիտի ըլլայ ձեր եթէ ոչ կինը՝ գոնէ քոյրը, գոնէ աղախինը, գոնէ սպասուհին ըլլալս։։։

Երեսները վարդի պէս կարմրելովը աւելի ևս դեղեցկացած անծանօթուհին այս խօսքերը վերջացնելէ ետև ոտքի ելաւ և իւր դողդոջուն ձեռքը հրամանատարին երկնցուց, որ սակայն առանց հմբուրելու այդ փափուկ և ձիւնի պէս ճերմակ ձեռքը, միայն յուզմամբ զանի սեղմելով գոհ եղաւ։

—Լաւ մոքերնիդ պահեցէք դալ շաբթու այս դիշերը, յաւելցուց մանկամարդ այցելուհին ալ յուզեալ ձայնիւ մը՝ դեպ ի ներքնուղղոյն դուռը յառաջացած ատեն, և ապշեալ հրամանատարը նորէն առանձին թողլով անյայտ եղաւ։

ԺԹ.

ԱՒԱՂԱԿԱՑ ՈՐՋԸ

Դարձեալ Ուիլիըմ Հարթընի տունն ենք։

Դիշեր ատեն է, այսինքն Ոստիկանութեան պաշտօնէից ամենէն տաղնապալի և չարադործաց ամենէն գործունեայ ժամանակը։

Բայց կանուխ է։

Ուիլիըմ Հարթընն տակաւին չէ դոցած իւր գինետունը և տուն չէ վերադարձած։

Մանենք ծերունի Նիկոլն պառկած սենեակը։

Իւր՝ Ֆայրպրանտի հետ ունեցած մենամարտութեան վրայ երկու շաբաթներ անցած են։

Եթէ պարզապէս դիակ մը դարձած վայրկենին՝ նախախնամութիւնը իւր պառկած տեղէն չանցուներ այն մարդը, որուն կեանքն ազատած էր Պարչէլօնայի մէջ, հիմայ փոխանակ Ուիլիըմ Հարթընի տունը դտնուած ըլլալու, գերեզմանին մէջ արդէն փտած վիճակ մը պիտի ունենար։

Փառք Պարչէլօնայի աղատեալին վիրաբուժական փորձառութեան և Ոստիկանութեան բժշկին ճարտարութեանը՝ շաբաթ մը չանցած, Նիկոլ՝ մահուան վտանգը բոլորովին անցունելէ ի գատ, նաև ապաքինութեան ճամբուն մէջ մնած էր ապահով կերպիւ։

Միայն ստատիկ ջերմը բաւական յոգնեցուցած էր թէ ծերունի վերաւորեալը, թէ Ուիլիըմ Հարթընը, և թէ պարոն բժիշկը։

Բայց ահա ամենքը այսչափ էին։

(Շարունակելի)

ՍԱՐՍԱՓԻՑԷ

ԷՎՐՕՊԱ ՖՕՐՍԱՍԸ

Լոնտրա 5 փեսով.

Ինկլ. էսկամը Ինկ. Լիր.	097-1/2
Օսմ. էսկամը աչքլրը	17-5/8
» » գաբանտը 17-5/8
» » Սէրի Ա 40-
» » » Գ 24 1/4
» » » Ս 17-11/16
Օթման 1871 11-1/4
Օսմանլը Գանգասը 95-
Բուսիա իսթիգրազը 104-1/4
Մըսրը ռուլ. մութթահլրսէ 93-7/8
» հմթիյազլը 103-5/8
Տահռա Սանիյէ Մըսրը 83-7/8
Թուրքիա իսթիգրազը -
Մուսաս. իսթ. էսկամը 1877 -
Գամպիս Բարիզ 3 այ վատէ 25-13-60

Բարիզ 5 փեսով.

Ֆրանս. էսկ. 3 % Ֆր.	87-72 1/2
» » 4 1/2 % 105 60
Եէնի Օսմ. էսկամը աչքլրը 17 80 1/2
» » գաբանտը 17-82 1/2
Մէ-գոդէլէ
Սէրի Գ. -
» Ս. -
Բումէլի չիմէնտրֆէրի 74-
Օսմանլը Բէյժիսի էսկամը 520
» Գանգասը 533 75
Գրէտի Լիոնէ 718-75
Գրէտի Ֆոնսիէ 1292 50
Գոնթուար ա'էսգոնթ 630
Միւվէյիշ ագսիոնը 2298 75
Բուսիա 5 % 1877 -
Իթալիա էսկամը 94-20
Մըսրը Ֆոնս. մութթահլրսէ 473-75
Եունան 5 % 1879 456 25
Գամպիս 3 այ վատէ 25-26

Վիէննա 5 փեսով.

Լոնտրա իւզբրիսէ գամպիոն	118 80
Բումէլի չրմէնտրֆէրի ֆի.	36 60
Օսմանլը Բէյժ աքսիոնը	110-

ԳԱԼԱԹԱ ՖՕՐՍԱՍԸ

Էսկ. ում. տիւն ագչ. գաբ.	19-24
» » » էն եիւքսէք 19-24 1/2
» » » էն ազաղը 19-23
Գու սապահ աչքլրը գ. ք. 19-25
Իսթիգրազը տախիլի տիւն գաբ. 43-22
» » » էն եիւքսէք 43-02
» » » էն ազաղը գ. ք 14-25
» » » աչքլրը 43-02
Մըսրը մութթահլրսէ գաբ. 41-20
Գու սապահ աչքլրը -
Սէռի Ա. -
» Գ. 24-20
» Դ. 19-25
Բումէլի չրմէնտրֆէրի 74-50
Ագչէ ֆիսիպ 8-
Բէբօր Ղրշ. 0 1-
Հէվալէսիզ » 32 1/2

ԳԱՆԳԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Գրէտի ժէնէրալ	8-24
Սթամպոլ պանգասը	7-15
Մօսիէթէ ժէնէրալ	4-26
Թրամվայ	4-75

ԱԳՋԷԼԷՐԻՆ ՖԻՕԱԲԸ

Օսմ. լիրասը 100 ղրշ.տան	Ղրշ. Բ.
Գէյազ մէճիտիյէ ֆարգը	103-22
Մէթալիք »	100-30
Գէլիք »	103-20
Ալթըլըգ »	103-20
Ինկիլիզ լիրասը	110 07
Ֆրանսըզ ալթունը	87-27
Բօլ	90-00
Գրէմից ալթունը	51-10
Գարպոն գայմէսի	08-28

ԹԱՍԱԿԻՑ ՔԵԱՂԸՏԸ

20) լիք քեաղըտ	-
50) » »	09-50
100) » »	-
500)» »	-
1000)» »	08-50
10-000»	-

ԻԼԱՆԱԹ

ՊԱՊԸ ՍԷՐԱՖԷՐԻՐ
ճանիպը ալիսինտէն

(Նուսէրը 12)

Պէկ ֆապրիգայի հիւմայունընտա միւթէրաքիւմ քէօսէյէ վէ մէշին խուրտայարընն պէհէր գըյէրի գրրդ ոկշ բարայա թալիպի էօհտէսինտէ տիր. քեանունը սանինին երիմ եէտինճի կիւնիւնէ գատար թէքրար միւզայէտէսի պիրիճրա գարարը վերիլիճէյինտէն, իշիրայա թալիպ օլանլարրն մազամը Սէրասքէրի Լէվազիմաթը Ուսումիյէ տաիրէսինէ կէյմէլերի իլան օլունուր։

24 քեանունը սանի 1890

3—1

ՊԱՊԸ ՍԷՐԱՖԷՐԻՐ
ճանիպը ալիսինտէն

(Նուսէրը 11)

Էլպիսէ անպարը իյիւն միւպայասա օլունաճագ պին մէթրօ կիւվէզ Սագսօնիա չուհասընն պէհէր մէթրօսը երիմի զրուչա թալիպի էօհտէսինտէ օլրպ քեանունսանինին երիմի պէշինճի կիւնիւ գարարը գաթիսի վերիլիճէյինտէն, իմասընա թալիպ օլանլարրն մազամը Սէրասքէրի Լէվազիմաթ տաիրեսինէ կէլ մէլերի իլան օլունուր։

22 քեանունը սանի 1889

3—2

ՊԱՊԸ ՍԷՐԱՖԷՐԻՐ
ճանիպը ալիսինտէն

(Նուսէրը 10)

Պէյրութ, Աքեա, Զօր, Ֆէքէ վէ միւհագաթի իլէ Ատանա վէ Լազգիյէ վէ Շամբ շէրիֆտէ պուլունան ասաքիրը Շահանէ իչին միւպայասասը գօնթրաթօյա բապի օլունաճագ օլան էրզագը միւթէնէվիյէնին պուրաճա իմասընա թալիպ օլանլարրն՝ թարիխը իլանտէն իմիպարէն պիր հաֆթայա գատար մազամը Սէրասքէրի Լէվազիմաթը Ուսումիյէ տաիրէսինէ կէլմէլերի իլան օլունրը։

20 քեանունը սանի 1890

3—3

Շուրախ—Պահրիյէ
ճանիպը ալիսինտէն

Թէրսանէի Ամիրէ տէրուսինտէ քեանն սէքիզ պապ տիւքքանրն պէտէլը իյճարը սէնէվիսի երիմի պին ղրուչտա թալիպի էօհտէսինտէ օլուպ, իշպու քեանունը սանինին երիմի եէտինճի ճուսաա էրմէսի կիւնիւ գարարը գաթիսի վերիլէրէք ֆէրտասը բազար կիւնիւ սասթ օնա գատար եիւզաէ պէշ զամանպրրագըլմըշ օլարընտան, օլ վէճճլէ թալիպ օլանլարրն էյլամը մէղբիւրէտէ Շուրաի Պահրիյէյէ կէլմէլերի իլան օլրնրը։

24 քեանունը սանի 305

Հարէմէյնը Միւհիթէմէյն խաղինէսինտէն մազպութ Քէօրրիւլիւ Մէհմէտ բաշա վագֆընտան Զինպերլի Թաշ գուրպինտէ Մօլլա Ֆէնարի մահալլէսինտէ Նուրը Օսմանի ճատտէսինտէ 48 նօմէրօյը վէզիր Խանը տինմէքլէ մաարուֆ խանրն խանճրլրը՝ զիբը օլրնան խանրն իճարէի միւճճիրէսի օլան ոէնէվի 1000 ղրշ.ը օտաա միւթէասրրըֆլարընտան պիթմահսիլ սենէ պէ սենէ ճանիպը վազֆա թէպիմ էյլէմէք չարթը վէ չէրաիթը սարէ իլէ թարիխը իհսասէն իմիպարէն պիր սենէլիկի իլճար գրլրնաճաղընտան, մէղբիւր խանճրլրըն իսթիյճարընա թալիպ պուլրնանլարը՝ իշպու 305 սենէսի քեանունը սանինին 25/ինճի կիւնինտէն սենէի մէրդումէ չուպաթը դայէսինէ տեկին էվգաֆը հիւմայուն մուհասեպէի ումումիյէ իտարէսինէ միւրաճաաթ էյլէմէլերի իլան օլունրը։

24 քեան. սանի 305 5—1

Քէօսէյէ խուրտասը՝ թախմինէն գըյէ 25,
Մրճրը քէօմիւրիւ՝ թախմինէն գըյէ 20000,
Նուհաս տէօքիւմսանէ քիւլիւ՝ թախմինէն գրյէ 5000,
Նուհաս տէօքիւմսանէ ճիւրուհը՝ թախմինէն գրյէ 765,
Սարը թէնէքէ բիւսկիլ խուրտասը՝ թախմինէն գրյէ 22,
Ֆէսխանէ չուհասը խուրտասը՝ թախմինէն գրյէ 15,
Սիյահ վէ պէկյազ գար քէչէսի՝ թախմինէն գրյէ 60,
Շապ գայրըրյա մէշին խուրտասը՝ թախմինէն գրյէ 100,
Մանտա պունուզը խուրտասը՝ թախմինէն գրյէ 700,
Քէօսէյէտէն գանագ գայրը խուրտասը՝ թախմինէն գրյէ 600,
Գուրչուն ճիւրուհը՝ թախմինէն գրյէ 20000,
Սարը թէնէքէ ճիւրուհը՝ թախմինէն գրյէ 35000,
Գալխանէ նուհաս ճիւրուհը՝ թախմինէն գրյէ 55000,
Շապ գայրը բարչասը՝ թախմինէն գրյէ 200,
Բէնպէ չօրաա՝ չիֆթ 75,
Թէնէ քէտէն մամուլ էբօլէթ՝ չիֆթ 109,
Գլարտանը էբօլէթ՝ չիֆթ 21,
Էվանիի նուհասիյէ՝ թախմինէն գրյէ 2030,
Միճճետտէտէն քէօսէյէ բարչասը՝ թախմինէն գրյէ 2220,
Մուխթէլիֆ իւլ ճընս էճզաի մուլթապիյէ՝ թախմինէն գրյէ 3515,
Սապը մրշդր վէ գապրա՝ թախմինէն գրյէ 1190,
Էյէր վէ սեմէր՝ թախմինէն գրյէ 79,
Զուպուդ վէ լէվհատան հասրլ օլան թավալ՝ թախմինէն գրյէ 1000,
Թօրխանէի ամիրէ անպարլարը մէվճուտընտան ֆիրուխթը թահսիլ գարարա ալընմրշ օլան պալատէ մուհարրէր 23 գալէմ քէօհնէ վէ խուրտա էշեանընն միւզայէտէսի տէրտէսի թը իճրա պուլընտրզը միսիլլիւ, իշպու չէհրը քեանունը սանինին 31ինճի չարշէնպիհ կիւնիւ գարարը գաթիսի վերիլէրէք չուպաթն 1ինճի բէնշէնպիհ կիւնիւ 100ատ 5 զամմը գապուլ օլրնաճաղընտան, իշիրասընը թալիպ օլանլարը՝ չէրաիթի թաֆսիլաթընը անլամագ իւզրէ թօքխանէի ամիրէ մէճլիսինէ միւրաճաաթ էյլէմէլերի։

22 քեանունը սանի 305։

3-3

ԱԼԹՈՒՆ ՄԻՏԱԼԵԱ

Բարիզ Սէրկիի Ուսումիսինին հէյէթը ատուլը ուսումիսի՝ Մ. ՔԷՄԷՐԻՐԻՆ ԷԹ ԽԻՒԼԱՍԱՍԸՆԱ Ալթուն Միտալեա իթա իթմիշ տիր։

Վիէննատա Լուսվիկ, Վիպատէնտ Ֆրէսենիուս, Միւնհթէրաէ Բէսնիկ, Պոնտա Սթաէնէրնամ մուալիմիէր թարաֆընտան Մ. Քիմէրիրին էթ Խիվլասասը [Բէբթոն տը Վիանատ տը Քէմէրիրէք] իւզէրինէ իճրա օլունան ամէլյաթը թահլիլիյէ [անալիզ] մուճիպինճէ Մ. ՔԻՄԷՐԻՐԻՆ ԷԹ ԽԻՎԼԱՍԱՍԸՆԱ 100ատ 18 գատար «ալպումին» վէ 100-ատ 39 ԲԷԲԹՕՆ [էթ խիւլասասը] մէվճուտ տը։ Պունտա տիկէր քեաֆֆէի էթ խիւլասալարընդան զկյատ պէսէլճինի մատտէլէր պուլընդրզ, պունտան մատտա պիր ատ կիւզել չէշիտի վէ գօգուսը վար տը։ «Ալպումին» ալմագ իգթիզա խուրպ տէ հազմ կիւճինի սէպեպլյէ սէրթ հալինտէ եէնիլէմէսիկի թագտիրտ, ՔԻՄԷՐԻՔԷ ԷԹ ԽԻՎԼԱՍԱՍԸ ԲԷԲ միւնասիպ տիր։

Մ. ՔԻՄԷՐԻՔԷՆ ԲԷԲԹՕՆԸ (էթ խիւլասասը) էճզաճըլարտա բէբոքենտ վէ Սթամպօլտա Քիւչիւք Լեկի խանտա 4 վէ 7 նուսէրօտա թօքտան ֆիրուխթ օլունրը։

ՔԻՐԱԼԸԴ ՏԻՐԻՔԷՆ

Սամանիա ճատտէսինտէ Ադարճա Զէյմէսի իթթիսալինտէ քեանն տէրուսինտէ պիր օտա, պիր մաթպախ, պիր գուլու վէ պիր ապտէսթխանէյի միւշթէմիլ քեարկիր պիր տիւքքան քիրայա վէրիլէճէկինուն, թալիպ օլանլարրն մաթպամրզա միւրաճաաթ էյլէմէլերի իլան օլունրը։ 5—4

ՄԷՍԱԺԸՐԻ ՄԱՐԻԹԻՄ

ՖԻԼԻՆՍԷՔ

ԲՕՍԹԱ ՎԱԲՕՐԼԱՐԸՆԷՆ 1890
ՅՈՒՆՎԱՐ 15ԷՆ ԻԹԻՊԱՐԷՆ
ԵԷՆԻ ԹԱՐԻՖԱՍԸ

Ազիմէթ վէ ավտէթտէ Հավր իսքէլէսինէ ուղրամագ իւզրէ Լոնտրա իլէ Գրաատէնիզ լիմանլարը արաընտա տօղրուտան տօղրուա իճրաի սէֆէր։

ՍԹԱՄՊՈԼ

Հէր բազար Լոնտրատան հարէքէթ իտէր։ Հէր ճումաա էրթէսի ագշամ ալաֆր։ սաաթ 8տէ Մարսիլեատան հարէքէթլէ յունվար կտէն իթիպարէն Շիրա, Իզմիր, Զանագ Գալէ, Սթամպոլ թարիգիլէ, վէ յունվար 11տէն իթիպարէն Շիրա, Զանագ Գալէ, Սթամպոլ թարիգիյէ կիտէր։ Իզմիրտէ Սուրիա բասթթը բօսթա վաբօրլարը յա թէսատիֆ վուգու պուլուր։

Հէր ըշենչենպիհ ագշամ սաաթ 4տէ Սթամպօլտան Մարսիլեա, Հավր վէ Լոնտրայա հարէքէթ իտէր։ յունվար 10տան իթիպարէն պիր հաֆթա Զանագ Գալէ, Իզմիր վէ Շիրա թարիգիլէ, վէ յունվար 23տէն ի թիպարէն օ պիր հաֆթա տա Զանագ Գալէ վէ Շիրա թարիգիլէ կիտեր։ Իզմիրտէ Սուրիա բասթա վաբօրլարը յա թէսատիֆ վուգու պուլուր։

ԹՐԱՊԻԶՕՆ-ՊԱԹՈՒՄ

Լոնտրատան կէլէն բօսթա վաբորլարը իւէ տօղրու սէֆէր։

Հէր 15 կիւնտէ պիր բէրրէ ճումաա էրթէսի ագշամ Սթամպօլտան հարէքէթ իտէր, վէ կէրէք ազիմէթտէ վէ կէրէք ավտէթտէ Սամսուն, Քիրասօն, Թրապիզօն վէ Պաթում իսքէլէլերինէ, վէ զայրը մէճպուրի սուրէթտէ իւնեէ, Ֆաթսա, Օրտու, Սինօպ վէ Խէպզու իսքէլէլերինէ ուղրար։ Պաթումա վէ ըՍթամպօլա չարէշենպիհ սապահլարը մուվասէլէթ իտէր։

ՕՏԷՍԱ

Լոնտրատան վիրուս իտէն բօսթա վաբօրլարը իւէ հէր 15 կիւնտէ պիր իճրա օլունրը։

Սալը սապահ Տէրսաատէթտէն հարէքէթ իտէր, վէ չարշէնպիհ ագշամը Օտէսայա վարը օլուր։ Օտէսատան ճումաա էրթէսի ագշամ հարէքէթ իտուպ, բազար էրթէսի սապահը Տէրսաատէթէ միւվասէլէթ իտէր։

ԹՈՒՆԱ

Հէր 15 կիւնտէ պիր բազար էրթէսի կիւնէրի ագշամ Սթամպօլտան հարէքէթ իտուպ, Էնամի ազիմէթտէ Գուրկազ, Վարնա, Քիւսթէնճէ, Սիւնէ, Կալաց վէ Իպրաիլ, վէ ճումաա էրթէսի Իպրաիլտէն ավտէթտէ Կալաց, Սիւնէ վէ Քիւսթէնճէյէ ուղրար, վէ սալը կիւնէրի սապահ Տէրսաատէթէ վարը օլուր։

Մէսաժրի Մարիթիմ գումբան եասը՝ Սթամպօլտան Մարսիլեայա իւճբէթլէրինի պէրվէճճը աթիթէն զիլ իթմիշ տիր։ Վինճի մէվգի՝ եէ սէքէլէ 225 ֆր։ Ուչագլար՝ եէմէրլէ 112 1/2 ֆր։ Կիւվէրթէ՝ եէմէքքիզ 60 ֆր։

ՔԱՐԹ ՏԸ ՎԻԶԻԹ

Ա'լա բարթօն իլէ լաթիֆ սիւրէթտէ հէր լիսանտան օլարագ օն տագիգէ զար, ֆընտա թապ ու թէսլիմ օլունուր։

Ֆիյ 100 ատէտի 10 ղրշ.

Արզու իտէն զէվաթը, Սամսպօլտա Օսկոբեան խանրնտա Արամեան մաթպուատանա միւրաճաաթ իլլէմէլերի։

EMULSION SCOTT

(ՍԿՈՏԻ ՕՃԱԲԸԿ)
ՄՈՐԻՒ ԶԿԱՆ ՅՈՒՏ ԻՒՂ.
Իրոֆոսֆիտ ու շոշ Ի սոդայով
Պատրաստեալ ձեռամբ ՍԿՈՏԻ Է ՊՕՈՒՆԻ,
ի Նիւ-Եորք։

Կաթին չափ ախորժահամ է
Մորիւ ձկան հոտ իւղի բոլոր յատկութիւններէն զատ, իրոֆոսֆիդներու յատկութիւններն ալ ունի

Կը բուժէ թոքախտը
Կը բուժէ անարիւնութիւնը
Կը բուժէ խոշլերը
Կը բուժէ հազը, ցրտառութիւնները
Կը բուժէ ընդհանուր տկարութիւնը
Կը բուժէ մանկանց ճաղաճութիւնը

Բժիշկներէն ընդունուած է, ախորժ համ ու հոտ ունի, գեղեցիկ է, և ամենէն փափուկ ստամոքսները կը տանին զայն։

Կը վաճառուի գլխաւոր դեղավաճառաց և դեղագործաց քով։
Սթամպոլ ամէնէքսի Համիդ վէ Հիրցել

ԳԱՆՍԸՋԼԸԳ

Քէպ-կիր Ա. Տ. ՏԻՄԷՆԻՆ
ՄՈՒԴԱՆԱՊԻ ԻՍԹԻՐԻ

Գանսըզլըգա վէ անրն էսպապ ու նէթայիճինէ գարշը պիրինճի մուալիճէ։

Պիր չոգ սէրկիի ումումիլերտէ Ալթուն միտալեալարա վէ իֆթիխար տիրլօմալարընա նայլ օլուսլ վէ պիր խայլի մէշհուր հէքիմլէր թարաֆընտան թագտիր օլունըպ ալիմը մէշհուր Բասթէօր թարաֆընտան տախի իմզա խիլիմիշ տիր։

Իւզրինտէքի էրէնէրտէ վէ թարիֆնամէսինտէ սուրէթը իսթիմալի պէյան ու թարիֆ օլունմրզ տրը։

Ումումի տէրօգիթօսը՝ Գալաթատա Սէն Պրնուա սոգաղընտա 85 նումէրօր Մ. Ժ. Բօսօլաթօ էճզախանէսի օլուպ, պիլճիմէտ մունթազամ էճզախանէլերտէ տախի ֆիրուխթ օլունրը։

Լ'ԱՎԸՆԻՒ ՏԷ ՖԱՄԻՅ

L'AVENIR DES FAMILLES

ՖԱՄԻԼԵԱԼԱՐ ԻՍԹԻԳՈՒԱԼԸ ՆԱՄ ՇԻՐԲԷԹԸ ՄԻՒԹԷԳԱՊԻԼԷԻ ԹԷՄԻՆԻԹԷ ՍԷՐՍ ԱԹԷԼԷՐ ԹԷՇԲԻԼԻ ԻԶԻՆ.

ՖՐԱՆՍԱ ՏԷՎԼԷԹԻՆԻՆ
ՆԷԶԱՐԷԹ ՎԷ ՀԷՄԱՅԵՍԻ ԹԱՀԹԸՆՏԱ ԻԹՖԱԻ ՄՈՒԱՄԷԼԱԹ ԷՕԼԷՐ.
ՇԻՐԲԷԹԻՆ ՄԷՐԲԷԶԸ ԻՏԱԲԷՍԻ
ՖՐԱՆՍԱՏԱ ԼԻՍԷՆ ՇԷՀԻՐԻՆՏԷ ՐԷԲԻՊԼԻԳԻ ՍՕԳԱՂԸՆՏԱ Ն. 61

ԹԷՂՄԻՆ ՕԼՈՒՆԱՆ ՍԷՐՄԱՅԷ 80,000,000 Ֆրանգ
ՇԻՄՏԻՑԷ ՏԷԿԻՆ ՎԱԳԸ ՕԼԱՆ ԹԷՎԶԻԱԹ 1,500,000 Ֆրանգ

«Լ'Ավընիր տէ Ֆամիյլ շիրքէթի» թէշբիսի՝ վեբէվ ճիւզի օլուն պիր մուավենէթ օլմագ մագսատիսի մէպին օլուպ, պու շիրքէթի՝ ազ միւտտէթ զարֆընտա թէրգագը վէ թէվէսսիւ էյլէմիշ տիր։

«Լ'Ավընիր տէ Ֆամիյլ շիրքէթի՝» պիր միւտտէթը մուայյինէ զարֆընտա եաթօ միւտտէթին ինդիզասընտան եվվէլ իսապէթը վագքա իլէ սերմայէլէր թէշբիսի իտէր։

«Լ'Ավընիր տէ Ֆամիյլ շիրքէթի՝» էնվաֆ մուամէլաթ իլէ միւթէվէդիւլ օլուպ, պաշլըճմասը՝ մէնֆաաթլարը գըյմէյէր միւաթթար օլան մէպլաղը թէէմին էյլէմէք, զայրզամա օլան պիր սերմայէյի ելտէ թթմէք, սանասաթ վէ թիճարէթտէքի իսթիդրաաթը բէօիւլ մալինի թահսիր թէէմբսէ ալմագ, չօճուգլար իչիւն ճիհամ թէտարիք էյլէմէք, իսթիյարլը իչիւն մէտասը թէեյյիւշ օլաճագ մէպլաղը բէյտա էյլէմէք, գայրը հայաթ չարթը իլէ մէշրութի վէրիտաթը վիւճուտ կէթիրմէք, խիւլասա, ուսուլը խուրէյ մաւթէպլիգ հէր նէվի մուամէլաթը իյիգա էյլէմէք տիր։

«Լ'Ավընիր տէ Ֆամիյլ շիրքէթի՝» Տէրսաատէթ աճէնթէլիկի 1881 քեանունը սանի իգթիսասարտան պայլասընմրզ տրը։

Ֆազլա մալիմաթ ալմագ վէ շիրքէթէ հիսսէսար եագրլմագ սրզուսընտա զուլուն Նան՝ Տէրսաատէթտէ Պաղչէ Գարաւսրնտա Թաշ խանընտա 49 նումէրօյը օտտաա մուգիմ աճէնթէսի Ա.Նպարճեան պէտրոս էֆենտիյէ միւրաճաաթ իթմէլի տիր։

HAMBURC MUNICH UNITED

ՀԱՄՊՈՒՐԿ ՎԻ ՄԻՒՆԻԽ

ԵԱՆԿԸՆԱ ԳԱՐԹԸ
ՄԻԹԹԷՖԻԳ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱԼԱՐԸ

Սէրմայէ Ֆրանգ 8,000,000
Իհթիյաթ ագչէսի 1888 յունիս սօնա գատար » 4,817,282
Սէնէվի հասրլաթ » 10,069,700

Պու շիրքէթլէր՝ ՔԷՖԱԼԷԹԸ ՄԻԹԹԷԳԱՊԻԼԷ ԻԼԷ վէ էհվէն ֆիյաթլա մաղազալար վէ խանէլէր վէ պունլարտա պուլընան մալ վէ էմթաա վէ էշեա սիկուրթա իտէրլէր։

Տէրսաատէթտէ վէքիլը մութլագ
Սթամպօլտա Պաղչէ Գարաւսրնտա Եօրկիատէս խանընտա ԳԱՌՆԻԿ ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ

ՖՐԱՆԳՖՕՐԹՈՒԱԶ

ՏԷՆԻԶ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ

Սէրմայէ ֆրանգ 6,250,000 Իհթիյաթ ագչէսի ֆրանգ 1,270,300

Պու Գումբանեա՝ վարար վէ եէյբէնի կէմիլերէ եիւքլէտիլէն էմթաա վէ մալլարը վէ բօսթա վէ նագիյէ գումբանեալարընա թէսիմ օլունան զիյգրյամէթ էշեա վէ ազչէ կրուբօլարընը էհվէն ֆիյաթ վէ չէրաիթէ սիկուրթա իտէր։ Էշեան մէգբիւրէ իւզրինէ մէպալիրը քիւսիյէ սիկուրթա իտպիմէք իչիւն պու Գումբանեա՝ էվվօրատա 13 էմին սիկուրթա գումբանեաբյա պիրլէշմիշ օլուպ, մուէսսասաթը մէգբիւրէնին սերմայէ վէ իհթիյաթ ագչէսի

100,000,000 ֆրանգ տան զիյատէ տիր։

Թէքմիլ Թիւրքիա իչիւն վէքիլը մութլագ